

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆԻ ՄԵԿ ՆԿԱՐԸ

Երաւանաղէմէն Պ. Արամ Խաչատրուբեան մեղի գրկած է լուսամնկար մը Պետրոս Ադամեանի մէկ նարիւր-մօրիխն, որ ցարգ անձանօթ մնացած էր մեր հասարակութեան:

Ի՞նչպէս յայտնի է, հանճարեղ գերասանը նկարչի տաղանդ ալ ունէր եւ իր նկարներէն մէկ քանին համախմբուած են արդէն՝ բարեբաղդաբար՝ իրմէ մնացած գերասանական զգեստներու եւ այլ միշտառակներու հետ՝ երեւանի Պետական Մուսէնին մէջ։ Այս նկարը կը թուի ըւլալ ամենէն շահեկան գործերէն մին զոր տաղբած է։

Նկարը իւղաներկ է, կը գրէ մեղի Պ. Արամ Խաչատրուբեան, 14 ինչդղ մեծութիւն ունի։ Մէջտեղը կը տեսնուի գինիի շիշ մը, եւ անոր մօտիկ՝ գինիի բաժակ մը։ Շիշը շրջապատուած է պառզներով։

Շիշին ցուցանիշն վերի մասին վրայ գծադրուած է սասանան՝ օձի կերպարան-քով, որ ծառի մը փաթթուած է, եւ ներքեւը գրուած է։

SAINTE - ÈVE

PARADIS

ADAM & Cie.

(Մրգուհի Եւա — Դրախտ — Ադամ և Ընկը.)

Նկարը խորհրդանշանական կողմ մը ունի. Դրախտի սկզբնական գրուագը հոն պատկերացուած է. ինձորը նախամարդոց անշնազանդութիւնը ցոյց կռւտայ, թուզը՝ մեղքը, (թուզը՝ որու տերեւները ծառայեցին Ադամայ եւ Եւայի մերկութիւնը ծածկելու), ու գինին՝ կը ներկայացնէ արիւնը Քրիստոսի որ մարդիկ փրկեց իրենց մեղքերէն։ Ադամ եւ Ընկի ին մէջ կայ ոչ միայն նախամարդ Ադամը, այլ եւ նկարին հեղինակ Ադամեանը։

Ադամեան այս նկարը նուիրած էր, աւելի քան յիսուն տարի առաջ, Միսաք Ամիրայի գերգաստանէն անձնաւութեան մը, Տիրան Միսաքեանին, որ տարիներով Փարիզ գեղարուեստանէր ու կենցազասէր մարդու կեանք մը ապրած նրբաճաշկ Ալնցի մըն էր, եւ նկարին ետեւ գրած է իր ձեռքով։

«Didié à mon très cher ami
Monsieur Diran Missak».

P. J. ADAM. 1876

(Զօնուած իմ շատ սիրելի բարեկամիս

Պ. Տիրան Միսաքեանին,

Պ. Հ. ԱԴԱՄ. 1876)

Այս նկարն արժանի է երեւանի Մուսէնին մէջ Ադամեանի միւս գործերուն քով իր տեղը գրաւելու։



ՆԱԹՈՒՐ-ՄՈՐ, ՊԵՏՐՈՍ ԱՐԱՄԵԼԵՎԻ